



ՄԵԿՆՈՂՆԵՐԸ

Ն. Ս. ՕՇՈՒԹԻՒՆ ՍԱՀԱԿ Բ., կաթողիկոս Մեծի Տաճառ Վրիլիկիոյ, ապարիներով ու ցաւերով ծանրաբեռն իր աչքերն ընդ միշտ փակեց Անթիլիասի Վէհարանին մէջ որում հաստատվածն ու ամրացումը էն առաջ իրեն կը պարտինք: Գրեթէ տար մը պարած այդ հօր ու յանձնուցիչ անձնաւորութիւնը վերջին եօթանառուն տարուան հայ կրօնական, ազգային, մշակութային կեմաքին մէջ կարեւոր զեր մը կատարած, մեծ դէմք մը հանդիսացած էր, եւ ինչքան ալ հասած ըլլար նոր ծերութեան տարիքի մը որուն քիչքը կը համնին, իր անձնաւորումը միահմտուած ցաւի աղաղակ մը փցուց բոլոր հայ սիրտերն: Իր մահուան աթիւ մեր զմանադան հոսանքներու պատկանող թերթերուն մէջ իրեւցած բաղմաթիւ ու ընդարձակ յօդուածներն — ու յօդուածքաշարքերը — անոր հանդէս սիրոյ ու յարդանքի առայստոթեանց մէջ իրարու համաձայն յայրեւեցան: Եւ եթէ աստիճանք ունաց մէջ երեւցան բերապահումներ հանձնուցեալ Հայրապետին հանրային կեանքի այս կամ այն կէտի մասին, ասոնք բանահմտուած էին անոր կեանքի ընդհանուր պատկերն գեղեցկութեան հանդէս զգացուած ակնածանքին հակասող ձեւով մը: Ես ինքը որ ապարինքի ի վեր անոր կեանքի երկրորդ շրմանին հեռուէն պատկառանով հետեւէլ յետոյ իր Փարիզ այցին զինքն անձամբ ու մօտէն ճանչցայ ու ետքին Պէյրութ ու Ատանա պատիւն ունեցայ յօդուած

աղջային շահերուն իրեն հետ գործակցելու, իր մտերժութիւնը վայելելու և իր ամենասիրալիք բարեկամութեանն արժանանալու, — բարեկամութիւնը զոր հրապարակաւ արաայայտեց ծայրայետորէն վեհանձն ձեւով մը, — ունիմ իր դէմքին, իր գործին, իր յիշատակին հանդէս այնքան ծանր որքան քաղցր պարտականութիւն մը, զոր վերածեալ ծաւալով այս հանգէսի քրնիկին սահմանափակ սիւմակներուն մէջ չեմ կրնար կատարել միովին: Հոս հակիմ տղերով պիտի ըստե ինչ որ էականնէ, եւ այդ արտասովոր կեանքին նուիրած ընդգրամակ յօդուածս պիտի երեւայ ուրիշ տեղ:

Սահակ Բ. Հայրապետին կեանքը կը բաժնուի երկու մեծ շրջանի, առաջինը որ կը տեէ մինչեւ 1909ի կիլկեան կոտորածները, երկրորդը՝ այդ կոտորածներին մինչեւ իր մահը: Անոր վրայ զրուած յօդուածներուն մէջ, մանք ըստի թէ իր կեանքը ծայրէ ծայր լի եղաւ վիշտորով: Ճիշտ չէ ատիկա: Անոր զողդոթիւնը կը սկսի 1909ի Աստանյի աղէտէնն: Ասկից առաջ, տեղի ունեցած էին 1894 - 97ի թրքահայաստանի վեց հաւանաներու եւ Պոլոտյ Հայոց կոտորածները, սակայն ինք այդ միջոցին երուալիէ միանքին մէջ իր կրօնական, վարչական, բանախրական զարգումներով գրաւուած, անշուշտ կը ատապէր իմանալով իր հայրենակիցներուն վրայ իսումով արհաւերքները, բայց այդ զաւերուն Բատերաքսմէն վրայ չէր գըտ-



Ն. Ա. ՕՄ. Տ. ՍԱՀԱԿ Բ. ԽԱՐԱՐՈՒԹԵԿՈՍ ԿԻԼԻԿԻՈՅ

Նուեր, ուղղակի կապուած չէր այդ ողբերգութեան:

Իր կեանքի այդ առաջին չրջանը Եղած է նոյն իսկ պայծառ ու շքել: Խարքերդի Եզեկիլով դիմաւ այդ անջուկ զաւակը, տասնեւութ տորեկանին Երուասդէմ դրկուած, ֆանանգաւորաց Վարժարանի ուսաման չրջանն աւարտելէ և սարկաւակ ձեռնադրուելէ յետոյ՝ կ'ուղարկուէր Պոլիս իր գարզացումը յառաջացնելու հօն Երկու տարի մնայէ յետոյ կը դառնաւա՞ր: 1881ին՝ Երուասդէմ, ուր կը ձեռադրուելը գարզափետ, կ'անուանուէր ֆանանգաւորաց Վարժարանի տեսուշ և Սիմեի խմբաղիր, կը շարադրէր ու կը հանարասկէր քանի մը դասպարբեր: 1881ին, Կ'երթար Կովկաս իր նուիրակ և Հինգ տարի կը մնար հօն, Երուասդէմի վանքի հինաւուրց ծանր պարտքին թիթեւացման համար նուիրատուութիւններ հաւաքելու:

Իր բազակայութեանը, Ս. Յակոբեանց Միաբանութիւնը, գնահատելով ծառայութիւնները զրո մատուցած էր զանքին, զայն կ'անուանէր լուսարարապես (կարեւորագոյն պաշտօնր պատրիարքէն յատոյ), եւ Մակար կաթողիկոսէն Եպիսկոպոս ձեռադրուելով կը դառնար Երուասդէմ ուր միջեւ 1902 լուսարարապետութեան պաշտօնը վարելէ զատ՝ ուսուցչութեամբ և Տնօրին Ժողովի անդամակցութեամբ կը ծառայէր զանքին: Այս չրջանն է որ շարադրած է Երուասդէմի վանքի ձեռադրական նոյն հաւաքածուի մանրամասն ցուցակը, որ իր բանասրական կարեւորագոյն աշխատանքն է եւ որ կը մնայ անտախ:

1902ին, Կիլիկիոյ թեմերու վաթուների կու պատղամաւորներու կողմէ միաձանութեամբ ընտրուեցաւ կաթողիկոս: Մահակ Հայրապետն ու Օքմանեան պատրիարքը խառ-

նուածքով ու դասս ամբ շատ տարբեր մարդկակի էին, և հետ իրենց յարաբերութիւններն առջ չեն եղած. բայց կար հասարակութեան երկութիւնն մէջ. Օրմաննեանի պէս Սա. ու շապետն աղ ըրբջանայեաց, քաղաքաբէտ, հեռատես մարդ էր. գիտէր թուրք կառավարական անձնաւորութեանց հետ ժարուիլ, անոնց յարդաք ու վասահութիւն ներճշել եւ զանոնք հարաւոր եղած չափով գործածել յօդուու իր հօտին. Համիտան թէժիմի մուալլ օրերուն, ան կարելին ըրու Կիլիկիոյ Հայութեան կացութիւնը բարուքուն, կրթական, տնտեսական եւ այլ մարդուու մէջ անոր յառաջդիմութեան նպաստուած համար:

Այդ շինարար գերը կատարեց ան մինչեւ 1909. երբ պայթեցաւ Ատանայի աղէտու, որ թերեւս չայցիթէր եթի բոլոր հայ գործիչները — զիտաւողով թալաթեան իմբարկութեան ներքին հոգեբանութիւնը — իրեն պէս իոնեւ մուտեած վայրէ ըլլային:

Կիլիկիան աղէտէն առաջ, այդ պատկանելի եւ սերեկի գործիչը ամբողջ հայ ժողովուուզէն ընդունուած էր խորին յարգանքով, ամէն տեղ, Կովկաս՝ իրը նուրիսէ, երուաղէմ՝ իրը լուսարարապետ, ու մանաւանդ Կիլիկիա՝ երբ գնաց ու գործեց Հռն իրը կաթողիկոս, ինչպէս եւ Խարբերդ, ուր այդ շրջանին զնաց իր նոնդավարյին ու մանկութեան բարեկամներուն այցելութեան (կարու արդ մասն իր հայրենակից Թիկաստինիկ ողերուած նկարագրութիւնը եւ Ամանկ Հայրապետին համար հիացական տողերը՝ Արեւելիսան Մամուրին տուած իր մէկ գեղեցիկ յօդուածին մէջ): Աղէտին ատենը եւ անկից յետոյ, ան իր հարուածեալ հօտին վէրքերը դարմանելու, վրդգութեալ մտքերը համարտեցնելու, խաղաղ ու քիչ շատ բնականոն կեանք մը իմբարապետութեալու համար աշխատեցաց իր բոլոր ուժերով իր ժողովուրդի ճշմարիս հայր:

Քաիի մը ատրի յետոյ, 1914ին, ծագեցաւ մէծ պատերազմը, որու միջոցին հայրաջինջ եղենք իր ամենէն սոսկալի ձեւերով գործադրուեցաւ: Սահակ Հայրապետը, ջնորհի բարեկամութեանը զոր կրցած էր հաստատ: Սուրբիոյ ու Կիլիկիոյ կուսակալ ձէմալ փաշա-

յի հետ, յաջողեցաւ գոնէ սա արդիւնքն ստանալ որ Կիլիկիոյ Հայերը տեղահանուէին միան՝ ու յարաբերաբար աւելի մեղմ պատահներով (ընդհանրապէս Սուրբիա եւ Լիբանան ցրութիւն) եւ զիտորուէին: Իր հօտին հետ տառապելով, անոր օդնութեան հասնելու համար Կիլիկիոյ մէկ ծայրէն միւսը սլանալով, հեռաղիրներով, նամակներով, անձնական զիմումներով զգթայապէծ կատաղութեան զսպումը խնդրելով, ան արդ ահաւոր պայմաններուն մէջ էր միջոցներուն բովանդակ համարարութեամբ ծատացեց իր ժողովուրդին: ԱՅնուն իսկ յանձն առաւ, անձնախնդիրաց տաղնապի մը մէջ ամբողջական բնանջման վաղնապի ննթարկուած իր հօտը ըստ կարեւոյն փրկելու համար, իր ներքին ամենախոր զգացումներուն թնդղումը սանձելով, դուիս ծուել կառավարութեան կողմէ ձէմալ փաշայի ձեռքով իրեն ներկայացուած անտանելի պահանջի մը, այն է իր անձնի վրայ միացնել Պոլոյց Երուսաղէմի եւ Կիլիկիոյ հայ կրօնակերպութեանները, Թրքահայոց կաթողիկոսապարտարքի սիտուոն առանձի թնամի թուախն իշխանութեան ներքեւ զանուող էջմանին անջատելու համար թրքահայութիւնը. յանձն առաւ, հակառակ որ ինքն էր որ Կիլիկիոյ կաթողիկոս անուանուէին յետոյ էջմանին Հայրապետին գերազահութիւնը կրօնական մէջ ընդունած եւ պատարացի մէջ զայն սկսած էր յիշառակել իրը ամենայն հայոց հայրապետը. յանձն առաւ բռնադատուած, ժամանակաւորապէս, փթթողիկէ անցնելով թուոյ այդ անբնական եւ ապօքինի կարգագրութիւնը մէկդի նետելու եւ հայ եկեղեցւոյ աւանդական կարգաւորաքը վերահաստատելու ներքին հաստատ առաջարութեամբ, — ինչպէս եւ եղան՝ Դաշնակցներու յաղթանակին անմիջապէս յետոյ:

Այդ յաղթանակի ժամը երբ հնչեց, Սահակ Հայրապետը որ պատերազմին վերջերը առեն մը իրը թրքահայոց կաթողիկոսապարտիարք Երմանակմ մալէ յետոյ՝ Օրմաննեան Սրբազնի եւ քամնի մը այլ յայտնի հայ կրօնակամ կառավարութեան համանուի Դամական փրիարուած էր, դարձաւ Սուրբիա եւ յետոյ Կիլիկիա, Փրանքուանդլիական զօր-

քերուն եւ հայ կամաւորաց գումագերուն հաստ:
Այս ամբողջ շըմաին ուր Կիլիկիա գրաւուած
էր Փրանք - անզիկան զօրքերէ, յետոյ
միմայն Փրանական զօրքերէ եւ զրուած
Փրանասական հովանաւորութեան տակ, ան
անխախտորին հաւասարիմ մնաց Փրանասական
հովանաւորութեան կաչչելու թէզին, ամերիկան
հովանաւորութեան ալիստեր ցնորդէն
երրէք չաւարուեցաւ (եւ առով ալ իր քաղաքա-
կան իմաստուն զեկավարի կարողութիւնը ցոյց
տուաւաւ):

Երբ Փրանասական զօրքերուն Կիլիկիայի:
քաղաքելուն վատանգը սկսաւ զրայիլ գառնալ,
եկաւ Փարիզ ու դիմումներ ըրաւ. Հանրապե-
տութեան նախագահին եւ վարչապետին մօտ,
ու թէկա արդ Մանին՝ Անդիսա ալ գնաց, հոն
միմրայն Հնաստնի եւ Մանչէսթըրի հայ զա-
զութիւներուն մօտ Կիլիկիոյ Հայութեան համար
նիմական օգնութիւն իմակոր զիմումներ
կատարեց, անդիմական կառավարութեան մօտ
տեւէ քաղաքական գիմում չըրաւ, որոշագէս
յայտարարեց թէ քանի որ Ֆրանսան հայ կա-
մաւորներով լէցէն կազմած էր եւ խոսա-
ցած իր պատասխանութիւնը տարածել Կի-
լիկիոյ Հայութեան վրայ, ինչ միմրայն Ֆրան-
սային կը գիմէր իր քաղաքական պաշտպանի:
թէ՛ Ֆրանսայի եւ թէ՛ Անդիսա հայ զաղութ-
ներէն իր յանկուցիչ ու յուրչէ պիեճախօսու-
թեամբ ան յաջողեցաւ քանի մը հարիւր հազար
Փրանք ստանալ՝ իր հօտին պէտքերուն յատ-
կացնելու համար:

Դառնալով Պէյրութ, առեն մը հոն մնաց:
Երբ ես Աղգային Պատուիրակութեան կողմէ
մասնաւոր առաքելութեամբ դրկուեցայ Պէյ-
րութ եւ Աստան՝ 1920ի աշնան, է՞ն առաջ քա-
ցի զինքը զսնել Զաւէլէ, ուր քաղուած էր: Փա-
րիզ ան ինձի շնորհած էր Հայրական սիրոյ
մը քնուու Սեբութիւնը եւ ես իրեն հանդէպ
խորին յարգանքի եւ սքաղազանն զգացուածով
մը լցուած էի: Յայտնեցի իրեն թէ ոչինչ
պիսի բնէի Կիլիկիոյ Համար՝ առանց իր գի-
տութեան ու իր հաւանութեան. մանաւանդ որ
այդ պաշտօնն ինձի յանձնող Պատուիրակու-
թեան ռուեղիծ Սահակ Հայրապետին ուղղու-
թեան ռուուովն համաձայն էր այժմ: Դը-

ուարութիւն քաչեցի զինքը համողելու որ միա-
սին երթայինք Աստան: «Ձիս խայտառակե-
ցին, կը սէր, ա'լ չեմ ուղեր երթալ հոն: Վերջ
ի վերջոյ համողուեցաւ սակայն որ պէտք էր
դանար հոն, ու ու միասին գացինք Աստան: Կիլիկիոյ Հայութիւնը ինչպէս եւ Փրանասական
իշխանութիւնն զինքն ընդունեցան մեծ պատրւ-
ներով: Դիքանդարաբար, այդ շանչնեն եւ յատոյ
թափուած բոլոր շնորհը չկրցան — որոյ պատ-
ճաներով որոնց վրայ հոն չեմ կրնար ծանրա-
նալ — պարագումի վտանգին առաջն առնել
ու այդ պարագումը տեղի ունեցաւ: Այդ տիտուր
պատութիւնը սկիբրէն մինչեւ վերջը ժամանա-
մանորէն պատի գրեմ օր մը՝ երբ ստանէ ըո-
պէն հասնի: Սահակ Հայրապետը ինծի ըսած
էր Աստան՝ իմ այնեղին մեկնելիս սուաջ՝
«Եթէ Փրանասական զօրքեցը քաղաքն Կիլիկիա-
յին, մենք հոս ինք կրնար մնալ. ես ինը հօ-
սիս գուուին անցած կ'երթամ Լիքանան ու Սու-
րբա:» Այդպէս ալ ըրաւ:

Սուրբին եւ Լիքանան գաղթած տանենակ
Հաղպարաւոր (մեծ մասամբ Կիլիկիոյիներէ բարդ-
կացած) Հայութեան կարուութեանց զարման
ճարդելու, նեղութեանց մեղմացում մը թբրելու
համար, Սահակ Հայրապետին թափած ջանքե-
րը, կատարած գիմումները՝ Բարեկործականին
մօտ, արտասահմանի ազգասէր հայ մե-
ծառաւուներու մօտ, Փրանասական կոստառարո-
թեան մօտ, անդիմական ու. ամերիկան հայա-
նկասած մարգարիտական կալմակիրութեանց
մօտ, եղան բարձմաթիւ, յարատեւ, անխոջ,
անհհաս: Վերջ ի վերջոյ ան շարադրեց ու
հրատարակեց իր կոտակ տիտղոսով՝ նշանաւոր
գրութիւնը, պատմական յիշատակարան մը, մի
իմաստուն թելարդութիւններով որոնց հնաե-
ւանքուն տեղի ունեցան զանազան գիմումներ եւ
ամերիկան նպաստամատուցի Անթիլիասին որ-
քանոցին չընքերը շատ մատչելի պարմաններով
յանձնուեցան կիլիկիան Հայ կաթողիկոսու-
թեան: Սահակ Հայրապետ եղարաքական Լի-
քանանի հւարցնելու հոդին այդ սիրուն անկի-
նը, տարբներով հայասէր Ամերիկացիներու
որբախնամ գործին իրը բոյն ծառայած այդ
չէնքերուն մէջ վերահասատեց Շնորհալիի
տարագիր աթուուը, իրեն աթուուկից անուանեց

այն կրօնական, բանասիրական, ազգասիրական մեծ զործիքը որ էր Բարդէն Կիւլէսիրեան սրբազնը, եւ այդ երկու հորակապ Հայէրը, իրենց կողքին ունենարդ նաև այն միւս ողբացեալ թանկարին զործիչը որ էր Շահէս սրբազն, ամուր հիմերու վրայ հոն վերսաեղծեցին Կիւլէսին կաթողիկոսարանը, իր ժառանգառարաց Վարժարանը, իր Հանկ պաշտօնաթերթով եւ այլ հրատարակութիւններով ու զանազան կրօնական, ազգային, մտաւորական ձեռնարկներով։ Հայէսական Անթիվասը, որուն դիխառը հիմնագիրն եղաւ Սահակ Հայրապետը, Լիքանան ու Սուրբիա ապաստանած արեւմտահյութեան համար տոհմային, կրօնական ու մշակութային կենաքի փրկարա վառարան մըն է, որուն դիրը մեծ է արաօր ու հետզհետ աւելի մեծ պիտի պահանջ։ Սահակ Հայրապետը շաս անեսակ ծառայութիւններ մասուցած է հայ ժողովուրդին, բայց Անթիվասի վեհարանին հաստատումը մեծագոյնն է իր ծառայութեանց։ Ասիկա միայն պիտի բաւէր մեր ժողովուրդին յաւերժական երախտադիտութեան արժանի կացուցանելու համար այդ մեծ Հայուն դէմքը։

Սահակ կաթողիկոսը եւրոպական ուեւէ լեզու չի գիտեր, կազմուած էր հայ Հին ու նոր մշակոյթի վեհառու էնթրու ի օտար քանի մը հրաշակերտներու թարգմանութեանց՝ ընթերցմածը ու իւրացմածը, բայց այդպէս կազմուած իր անհնաւորութիւնը հոգեկան ծոխի էր ու ինքնատիպ։ անիկա ունէր գրողի եւ բեմասացի բնածին կարողութիւններ, եւ այդ անձնաւորութիւնն ու այդ կարողութիւնները ան ի յայս բերած է իր յօդուածերին ուսանց ու մանաւուղ իր հարապահական կոնդակներուն, շըշարականներուն եւ՝ քարոզարուն մէջ։ Արթէանի, Արտանածանացի, Թէկատինցի հետո, որոնք նոյնպէս եւրոպական ուեւէ լեզու չէին գիտեր, Սահակ կաթողիկոս զուտ հայ մտահյութեան, հոգեբանութեան, գեղեցիկափոտութեան թանկարժէք ծաղկի մըն է։ իր կողականերէն ու քարոզներէն ումանք — ինչպէս այն քարոզը զոր արտասանեց Ասանացի էկեղեցոյն մէջ 1920ի վերջերը։ Հաճըն հազարաւոր նահատակներուն նուիրուած նովս հանդասեան պատրապին, — զոր իմ խնդրան-

քովս գրի առաւ ու հրատարակեց եւ զոր Կ'արտասապեմ Անախիսի ներկայ թիւին մէջ — բարձր ներշնչմածը ու հրապառ ոճով հոյակապ էջիր են։ Պայքարի խմբագրութիւնը շատ լար ըրած է կոչ ուղղելով Ամերիկայի Խարթերգցիներն որ Հանգանակութիւն մը բանան — ինչպէս ըրբն թէկատինցիի համար — որպէսոք Խարթերգի Զայութենէն բդիմած այս մէծ զէմքին գլխաւոր գրութիւննց հաւաքածուն հրատարակուու։

Վերջին խօսքերը զոր ան հանդիսաւոր ու զերծով կամ Հայրապետական կոնդակով ուղղեց հայ ժողովուրդին, իր օրհնութեան դիրն է իմ յիսնամեայ յորեկեանիս առթիւ ինծի դրկուած բայց որուն վերջին ու կարեւորագոյն հատուածը արտասահմանի բովանդակի Հայութեան կ'ուղղուի, եւ իր կոնդակը Հ. Բ. Բ. Միութեան Կերդուական Վարչութեան ուղղուած, աւելի ճիշդը՝ ի նպաստ Բարեգործականին հայ ժողովուրդին ուղղուած։ Ան եղած է առաջին օքէն Բարեգործականին ներմ բարեկամը, խրախուսողը, աջակցողը, մօտէն զիտնալով ու գնահասնելով այն ծառայութիւնները զոր ան ինքնամբեարար կամ իր խկ ինդրանով՝ աղջամացած է աղիտահար զանդուած ներուն, Արտանայի կոտորածներէն յետոյ, կամ Փրանսական զօրքիցէն գրաւուած Կիւլէսիրէն մէջ, կամ Կիւլէսիր պարպումէն յետոյ Սուրբիս եւ Լիքանան զալթած հայ տարագիրներուն, կամ զեւ երէկ՝ Սանճաքէն հեռանալ սարսուած Հայէրուն։ Իր այդ կոշին մէջ ան կը հրաւիրէ Սիխուոքի բոլոր Հայէրը՝ ստանց հատուածնեան խտրութեան ուժ տալ այդ զուու հայէսական ու հայանպաստ կազմակերպութեան, որպէս զի ան կարենայ աւելի լայն չափով ծառայէլ հայ ժողովուրդին։

Ինչի ուղղուած նամակին վերջին հատուածը կը հրատարակեմ Անախիսի ներկայ թիւին մէջ։ առաջին մասը անհնար է իմ թէրթիս մէջ հրատարակել, որովհետեւ ինծի համար հանդուելին ունեցած հայրական բարեկամաթիւն չափանցեալ ձեւով մը արտայարած է հոն և անհամեստ պիտի ըլլար այդ մաս։ Ար հրատարակել իմ թէրթիս մէջ, բայց վերջին մասը կ'ուղղուի պարտասահմանի բոված զակ տարագիր Հայութեան, — եթէ կուղէք,

ամբողջ հայ ժողովուրդին, — եւ բովէին ժանրութեան զգացումով ու ահաւորագոյն ապէտի մը մօտալուս պայման նախատեսութեամբ տողորուած, ան հայութեան տարածընուութ, բաժան բաժան եղած, իրար չհասկցող, իրար չարախօսող, իրար խանդարող ուժերուն կ'արաղակի՝ Միացէք, այս բացառիկ ծանրութեամբ պատմական բոպէին՝ հայ ժողովուրդի գերացոյն շահերը պաշտօնելու համար, միացէք, ու սիրեցէ՛ք իրար՝ նոյն իսկ երրուտածման, գործելու ձևի մէջ տարբերութիւններ ունիթ, միեցէք իրար իր զաւակներոյն ապէին, նոյն դժբախտ ու վտաճուուած աղդին:

Այդ կոչին, արտասահմանի հայութեան բուրու արդասէր, առողջ ուժերը պէտք է անկեղծորէին, համեմատութէնք անհսականորէն անսան ու հետեւին: Սահակ հայրապէտին յիշատակը յարգելու եւ այս արտակարզ փոթորկի օրերուն ազգին ծառայելու լաւագոյն եղանակը պիտի ըլլայ ասիկա:

Ուրիշ ալեւոր եկեղեցական մը որ քիչ օր առաջ վախճանեաւ, Փարիզի Հայոց հոգեւոր Հովիւ Վ. Բ.Ա.Մ.Ծ.Ա.Պ.Պ.Հ. Ա.Բ.Ք.Պ.Ս.Կ.Պ.Պ.Ս. Ք.Բ.Պ.Ա.Բ.Ա.Ն. է: Անշուշտ, բաց ի խոր ծերութենէն որուն հասած էր եւ նոյն պաշտօնին մէջ երկարամեծ ծառայութենէն, այս հանգուցեալը նմանութեան եղր չունէր Կիլիկիան Հայրապէտին հսկայ ոչէքին հետ:

Վոամշապուհ պրազան, Շապին Գարահիւար ծնած հայրենասէր Հայ մըն էր եւ կը պարծենար.— իրաւամբ — որ մեր նոր ժամանակին բուռու Անզային Հերոս Անդրանիկին ուսուցիչն եղած էր, ոչ միայն հայերէնին ուսուցիչ, ալլ եւ — ինչքան ալ Անդրանիկին խանուուածքն ունեցող մէկը քիչ պէտք ունենար ուղեցոյցիք — Հայրենասիրութեան ուսուցիչ: Իր կենաքի այդ առաջին շրջանին, ան նոնցան իր ծննդավայրին մէջ նուանդուն, անձուէր ու բազմօպուած գործունէութիւն մը: Յետոյ, հանգամանքները, եւ իր բուռած հայրենասիրութեամբ իսկ, որ զինք կասկածելի դարձուցած էր կառավարութեան աչքին, ստիպած էին դիմքը հեռանալ Շաբախին - Գարահիսարէն եւ գալ Պոլիս, ուր քանի մը տարի, Քատարէօյի

եկեղեցին մէջ, ծառայած է ժողովուրդին, ինքինիք սիրցնելով իր «Պայփակ տէրտէր»ի ինքնատիպ ու առինալից պաշտօնավարութեամբ: Այդ միջոցին է որ Փարիզի հայ եկեղեցու հոգարարծութիւնը զինքը հրաւիրած է՝ Սուքիսա Պարոնեան հմուտ վարդապէտին մահաւունիք յանոյ ստանձնելու Փարիզի Հայոց հոգեւոր հոգուութիւնը, որուն կցուած է նաև ըստ Վայուշապուհ յարգի կազմութիւնը: Բայտ իս, սիալ մըն է որ գործած էր Փարիզի հայ Եկեղեցու հոգարարծութիւնը. Փարիզի հայ զաղութը, այն թուախանին — 1899 առ Վայուշապուհ քահանան հոս հասաւ, չունէր այժմեան նոգարձակութիւնը, բայց արդէն իր մէջ կը պարունակէր աշքառուութեր. Հայկական հարցի կամ մէջ շրջանն էր. Փարիզի պէտք ստանձնակարդ կարեւորութիւն ունեցող կերպոնի մը մէջ, պէտք էր իր հոգեւոր հոգիւ կործելու հրաւիրուէր բարձր զարգացուած ունեցող ու Փրանսէրէն լաւ գիտող Եկեղեցական մը, մինչ Վայուշապուհ քահանան իւ ունեցած յատկութիւններով կիմար շարունակել ոստակած հանդիսանալ Պոլյոյ Հայութեան կամ արտասահմանեան նուալ կարեւոր գաղութիւնը: Վայուշապուհ քահանան եւրոպական ու եւ է լեզու չէր գիտեր, եւ քառասուն տարի Փարիզ մասցած ըլլալով համերձա՞ Փրանսէրէնին ալ շատ տարրական ծանօթութիւն մը միայն կրցաւ ստանալ. իր մուաւոր զարպացումը սահմանափակ էր. տաղանդ ալ շըւնէր. իր քարոններ երեկման իմաստալից էին, բայց միակութիւն վերը կը լին ելլու: Իր ազգ սիրոց ու յարգոց, անոր Եկեղեցական ու ազգային աւանդութեանց անվթար պահպանան նախանձախնիդ, իրն յանձնուած Եկեղեցին կարդ ու կախոնի մէջ մնայուն հոգածու, իր հօտին կուուք՝ անոր կրօնական պէտքերուն դոհացման մէթոտիկ հսկող, խոճամիւ կրօնաւոր մըն էր: Բայց — մեռնէրէուն պարտաւոր ենք ճըշմարտութիւնն ըսել, ըստ Փրանսական առածին — քաղաքակրթական ու քաղաքական այս մէծ կեգրոնին մէջ, այս կարեւոր զարդութիւն՝ որ 1914ի պատերազմէն յանոյ մահանակ տարագայմանորէն ստուարացաւ: մտաւորական, մշակութային, ինչպէս եւ աղդային, քաղաքա-

կան բոլոր ձեռնարկներուն քիչ անդամ գրական մասնացութիւն ունեցած, ոչ մէկ ուժեղ նախաճնութեամբ աղջկութիւն բերւած, այլ ընդհանրապէս խօսքով խրախուսելու համեստ ու տժողին դերով լշատացաւ:

Երբ սքանչելի Կոմիտաս գարգապետը ուզեցինք ու ջանացինք հոս պահել փոքրիկ ամսականով մը իր մեր եկեղեցւոյն դպրապետ, բնաւ շախակցեցաւ մեր ջանքերուն, — ու մասնէն որ այդ անդուզական արևետագէտը, իթէ հոս պահուստը ըլլար, պիտի չունենար եղեական վախճանը զոր ան ունեցաւ ու դեռ երկար ատեն ծառայութիւն պիտի մատուցանէ հայ մշակութիւն: Քառասուն տարուան ընթացքին, քառասուն անդամ ըսած եմ բարեկամներու լրջանակի մը մէջ, եւ իրեն խէ՝ հանգուցեալին, ու քանի մը անդամ գրած ալ եմ մատուի մէջ, թէ այս մեծ կեդրոնին մէջ, այս րազմաղան հայ ուժերով լի կարեւոր գաղութիւն զուրիս, եկեղեցին գործերը հոգածութեամբ վրաող աւանդապահ Վանձապուհ սրբազնին հետ եւ անոր վերեւ պէտք էր ունենայինք բարձր զարգացումով, տաղանդաւոր, լեռուագէտ, հեղինակաւոր եկեղեցական մը, որ յարաբերութիւն հաստատէր այս մայրագաղաքի Քրիստոնական կաթոլիկ եւ բողոքական հրօմանաբետներուն ինչպէս եւ այս երկրի քաղաքական ու ծտաւորական դեկապար մանձանուրութեանց հետ եւ որ իր գործոն աշակցութիւնը բերէր գաղութիւն բոլոր Հինարկութեանց, կազմակերպութեանց ազգօգուտ ձեռնարկերուն: Այն բոլոր տարիներու ընթացքին ուր մեր ազգային զատը օրուան հարցերէն մէկն էր, Ազգային Պատուիքակութեան հաստարած գործին՝ զարգացած ու տաղանդաւոր եկեղեցական մը կընար նշանակելի ոնութիւն մը բերէ, ասիկամ քան երբէք չունեցանք: Բարգէն սրբազնի, Թորգոն սրբազնի, Գարեգին Յովսիկին գաղափառ հայութիւնի արագածանի, Գարեգին Խաչատուրեան սրբազնի, Արտաւազը Սիւերմէտեան սրբազնի պէտք հմուտ, տաղանդաւոր, Հեղինակաւոր եկեղեցականներ անցան Փարտիկն, եւ առանցմէ մին շատ լաւ կարելի էր պահէն հոս իրը Փարիզի — եւ ամբող հիւսիսային Քրիստոնական պահապահը լինչպէս եւ Պելճքայի Հայոց — հոգեուր հովիւր ու նամեւ իրը Եւրոպայի Հայոց առաջնորդ:

Եջմիածինը շատուց փափաք յայտնած է որ Եւրոպայի Հայոց Առաջնորդութեան աթոռ մը հաստատուի Փարիզի մէջ, բայց ատիկա չիբականացաւ, որովհետեւ չըրափորւեցաւ այդ կրկնակ ու կրկնապէ կարեւոր գերը կատարելու Կարող եկեղեցական մը: Ասոր մէջ յանցանքը ի հարկէ հանգուցեալինը չէր այնքան որքան Փարիզի Հայոց եկեղեցական գործերը վարողներունը, որ այդ պէտքը սուր կերպով չզգացնի եւ անոր գոհացման համար հարկ եղած ճիպը յանձն չափն, եւ ամրոջ զարութիւնն է, որ անտարբեր ու անշարժ մնաց: Հանցուցեալ Պալաքին սրբազնը երբ այսուեց եւ կամ իրը Մայր-Աթոռի պատուիքակ, պաշտօնուէր ներ Եւրոպայի Հայոց Առաջնորդութիւնը հաստատելու, աշխատեցաւ ատոր, բայց չըսողիցաւ, որովհետեւ ան ալ՝ եռանդ, նախաճնունթեան որի եւ չերմ հայրենասիրութիւն ունեցող մարդ էր, բայց զարգացումը լիակատար չէր եւ ատկից զար Բաքթի պահկան ունեցող, անիմաստուն, անհաւասրակի քայլեր տանելու հակամէտ գործիէ մըն էր:

Երբ Պալաքին սրբազնը այսուհետ էր, Վառմշապուհ վարդապետը փափաք յայտնեց Եջմիածին Երթալու եւ եպիսկոպոսական աստիճան ստանակութ: Պալաքին սրբազնին, որ այդ փատուքը հաջորդեց Մայր-Աթոռուն, հանգուցնալ Խորէն արքեպիսկոպուսու, որ այն ամեն ամեն ինքովկոսական տեղակալ էր, զրած էր մըտերմական նամակ մը որով Խորհուրդ կուսար որ Վառմշապուհ բաւականանայ ծայրագոյն վարդապետի աստիճանով: Այդ նամակը, զոր Պալաքին թեթեւութիւնն ունեցած էր Պոլիս իր մէկ բարեկամին հաղորդէլու, հրատարակուեցաւ պաշտոնական թեղակալ էր, զրած էր մըտերմական նամակ մը որով Խորհուրդ կուսար որ Վառմշապուհ բաւականանայ ծայրագոյն վարդապետի աստիճանով: Այդ նամակը, զոր Պալաքին թեթեւութիւնն ունեցած էր Պոլիս իր մէկ բարեկամին հաղորդէլու, հրատարակուեցաւ պաշտոնական թեղակալ էր, զրած էր մըտերմական նամակ մը ինքուրդ ինքնագրութիւն մը դրկի մեր եկեղեցւոյն գործերով զրածող հայւենակիցներ պահեցին, Վառմշապուհի եպիսկոպոսումը ինդրող հանրագրութիւն մը դրկի մեր եկեղեցւոյն գործերով զրածող հայւենակիցներ պահեցին Մայր-Աթոռ, ու Վառմշապուհ գնաց կիմիածին ու օծուեցաւ եպիսկոպոս: Այդ ճամանորդութիւնը աղիսարեր եղաւ իրեն. ճմեն ատեն էր, կիմիածինէն գարձին Ալբանանդրութու չողեկանացեցն անցան Փարիզէն, եւ առանցմէ մին շատ լաւ կարելի էր պահէն հոս իրը Փարիզի — եւ ամբող հիւսիսային Քրիստոնական պահապահը լինչպէս եւ Պելճքայի Հայոց — հոգեուր հովիւր ու նամեւ իրը Եւրոպայի Հայոց առաջնորդ:

կեց մինչեւ մահը, որովհետեւ → Հակոսակլ բոլոր վիրաբուժակն ու թշչական դարձանումներուն, մեծ գդուռարութեամբ կրնար քաւել:

Թորգոս սրբազն երբ այստեղ էր՝ Մայր-Աթոռի լիափոր նուբրակի պաշտօնով եւ այդ Հանգամանքով պատյառ մ'ըրա Եւրոպայի գրեթէ բոլոր հայ գաղութները եւ տեղեկագիր մը դրկեց Մայր-Աթոռ, փարիզահայրեան որոշ խումբ մը ջերմ փափաք մը յայտնեց զայն հոս պահելու իբր Փարիզի Հայոց կրօնապետ, որպէս սովոր նաև կարենար իրականացնել Եւրոպայի Հայոց Առաջնորդութեան ծրագիրը. բայց որովհետեւ Քերիու Նորիկոսոս արժանայիշել կրպով չինք կրնար պահել այստեղ՝ ըստոներս զերեկիր հանգիստացան (Հանգամակլ որ ատիքը կը պատահէր այնպիսի ատեն մը ուր գաղութին մէջ ունեւար Հայերը բազմաթիւ էին), թոր գոմ սրբազն որ՝ խորապէս զիտակից ըլլալով այն գերին զոր կրնար հոս կատարել՝ ԿԸ փափաքէր մայս, սահպեւցաւ մեկնիլ, յուսախար ու վշտացած:

Բարգչն սրբազն, իբր նախ Երուսաղմբի պատրիարքին աշխատակից, յետոյ իբր Կիլիկիոյ կաթողիկոսին աթոռակից, Թորգոս սրբազն իր Երուսաղմբի պատրիարք, մեծ ծառայութիւններ մատուցին մեր Եկեղեցին, մեր ազգին ու մեր մշակոյթին: Գարեգին Խաչատրւեան սրբազնը՝ Հարաւային Ամերիկայի նորահասատ կարեւոր հայ զարդութիւն յուրի իբր զարդացած, նախանձենուն ու եռանդուն Եկեղեցական պիտ' ամեն կերպով օգնակար կը համդիսանայ. Արտաւազդ սրբազնը իբր Հայէօյ Հայոց կրօնապետ այս վերջն տարիներու գժուռար պայմաններուն մէջ՝ իբր հմտու, աւիճակից ու լիզուազէս հայ Եկեղեցական առանձակարդ գեր կատարեց: Հիւսեային Ամերիկայի Հայէրը, լիսին ըմբանելով արքէքր այն շատ մ' դէմքին որ է Գարեգին արքէպիսկոպոս Յովոնիքեանը, եպիսկոպոս մը արգէն իր առաջնորդ ունենալին պատրւակ յշունցին արդ առակարդ ուժին ըրբիքն զրկուելու համար եւ ըրին ամէն ինչ որ պէտք էր — յայթելով ամէն տեսակ գժուռարութեանց — որպէսզի զայն պահեն իբր առաջնորդ՝ յօդուա Մայր Աթոռին եւ յօդուա իրենց

մէծասարած ու կենսունակ թեմին:

Վառձապուհ սրբազնը, յառաջացեալ տարիքին եւ հիւանդութենչն ուժաքամ, տարիէ մը ի վեր գարնահասատան մը մէջ փակուած ըլլալով, մեր Եկեղեցւոյն Հոգասարձութիւնը լաւ զարգափառն ունեցած էր իբր փիսանորդ հրաւերի Երուսաղմբի Միաբանութեան Երիտասարդ ընտրեազգոյն ուժերէն Տիրան վարդապետ Ներսոյեանը, որ մտաւորակն տարր մը մտցուց Փարիզի Հայոց Եկեղեցական կեանքին մէջ. բայց զժամանակաբար, եւլաւ յանկարծ — որոյ շեմ զիտեր ինչ պատմառներով — լքէլ այս շատ կարեւոր համայնքն մէջ իբր կատարել սկսած գերը եւ ստանձնել Լուսոյ Հոգեւոր հոգիկի պաշտօնը, որուն մէջ ալ ան անշուշտ պիտի կարենայ — տրուած ըլլալով այդ հակայ կերպոնին կարեւորութիւնը, — մեր ժողովուրդին ծառայութիւն մատուցանել:

Համոյքով կիմանամ որ Փարիզի Հայ Եկեղեցոյ Վարչութիւն՝ Փարիզի, ինչպէս ու Պէտքայի եւ Զուլցերիոյ, Հայոց հոգեւոր հովութիւնն պատօնին հրաւերեր է Արտաւազը արքակիսկապոս Սիւրբէանը, որ, ջրմ հայրենակը, հմտու ու տքնածն բանասէր, ժողովուրդին պէտքերուն մեծ անհնավորութեամբ ծառայող կորուվի գործէն, Փրանսէրին լեզուի ու գրականութեան քաջածանօթ, պիտի կարենայ այս մայրաքաղաքն մէջ բազմարդին զործունելութիւն մը ունենալ:

Վառձապուհ Սրբազնի մասին այս վըրուածք աւարտելի յեռոյ, Գարեգիկ Արևին մէջ կարդացի եռասույով ստորագրուած յօդուած մը, ուր հանգույեալին մէջ արդարօրէն գնահատուած արժու իջերու մատնանշան էնս, գոյա անոր վիրագրուած քանի մը կարեւոր զործէր որոն, մէջ ոչ նախանձենութիւնն անողու, ոչ ալ իրականացման մէջ էական գերը կատարողը եղած է: Այդպէս են Ժամանակ կուժոն վորոցի Հայկական Եկեղեցւոյն կառուցման համար Մանթաշեանի մծ նորիքատութիւնը, 1914ի պատերազմի սկլիպաները Ֆրանսայի մէջ գտնուող Հայէրու ի նպաստ Փրանսական կատարութիւն տուած որոշումը, Ազգային Պատուիրակութեան օդնելու

Համար Փարիզի Հայոց մէջ հաստատուած «աղջային տուրք»ը:

Փարիզի Հայիկան եկեղեցւոյն կառուցման պատմութեան մէջ, Ալենի յօդուածազիրը մոռցած է ամենակարեւոր հէջ մը, այն է Հանգուցեալ Աթանիկ կենաեանի կատարած էական զերը: Ճիշտ է որ Մանթաշէան նիւ որ Վիենի ինեղնուկ սրածիկին մէջ տնենելով Փարիզի Հայոց եկեղեցական արարողութեանց կատարումը, Վասչավուէ քահանային՝ եւ Հոգաբարձութեան անդամութեան (որոնք արգէն իսկ Հանգանակութիւն մը բացած էին Հող մը զներվ անոյ վրայ մասուու մը շներու համար եւ 10-15,000 Փրանք հաւաքած էին) խոստացաւ Հողը ինք գնել՝ եթէ եկեղեցւոյն շինութեան ծափերը զաղութը յանձն առնէր: Այդ առաջնի փուլի մէջ, Վասչավուէ քահանան Հոգաբարձութեան անդամութեան՝ իր զերը կատարեց անշուշտ Մանթաշէանի մօս: Բայց Երբ Աթանիկ կենաեան եկեղեցւոյն շինութեան ծափերուն Համար Հարիւր հազար Փրանք նուիրելու իր որդուամբ յայնեց Մանթաշէանին, այն ատեն է որ այս վերջնը, խորապէս աղուած կենաեանի ժէսթիք որ անակիւլ մըն էր իրեն համար, յարնեց թէ իր ոչ միան որին գնման, այլ եւ եկեղեցւոյն կառուցման ծափերը ամբողջին յանձն կառնէր, եւ թէ ինչ որ կենաեան կ'ուղբ նուիրել, ինչպէս եւ ինչ որ Հոգաբարձութիւն իր հանգանակութեամբ հաւաքած էր, կրնային գնել պանքա մը, այդ գումարներուն եկամուտը եկեղեցւոյն մատակարարութեան ծափերուն յատկացուելու համար, — ինչպէս եւ այս Ու Մանթաշէան, որ իսկապէս առաստանեն ազգաքը մէկնան մըն էր, նոյն իսկ Հողին գնեան համար ոչ թէ Հարիւր կամ հարիւր քսան հաղար Փրանք նուիրելու իր առաջին որոշման վրայ կանգ առաւ, ինչպէս կը թէ Աթեւի յօդուածազիրը, այլ ուղերվ որ այդ կառուցւելիք եկեղեցին (ալ մատուի խօսք չչար, այլ եկեղեցիք մը) Հայութեան պատու թերող արուեստ գործ մը ըլլար եւ Փարիզի քաղաքի թարգերէն մին կադմէր, Շանգ-էլիզէտի փայլուն ու թանկարժէք թափէն մէջ ընթացէց Հողը եւ 400,000 Փրանքին առելի տուաւ միմիայն Հողին գնման համար,

ինչ որ թերեւս սիմալ մըն էր, որովհետեւ — ինչպէս այն ատեն իրեն թելագրողներ եղան, որոնց մէջ ես ալ կայի, — կրնար այդ խոշոր գումարով գնել աւելի ընդարձակ Հող մը Փարիզի կերպնական մէկ կէտին վրայ, Հայաշատ վայր մը, օրինակ՝ Ռիւ Լաֆայէթի կողմէրը, ուր կային այդ միջոցին արամադրելի Հողեր, եւ այդ Հողին վրայ շինուելիք եկեղեցին քողիք գովարդակ մըն ալ կրնար կառուցուիլ:

Հոս անցողակի պատմեմ ճիթ մը զոր այդ միջոցին փոքրեցի եւ որ լիակատար յաջողութեան մը սիմալ յանձէր եթէ Թիֆլիսի Հայ «երեւելի» մը անհետ միջամտութիւնը ասոր արգելք հանդիսացած չըլլար: Տեսներով որ զպորցի մը կառուցման առաջարկին՝ զոր Հայեր իրեն ներկայացուցած էին՝ հետեւանք չըր տար Մանթաշէան, տարուամ արն շրանին որ ակնկալի քո տանէր: ինոր նշաց Փրանասցի յայտնի անձնաւորութիւններու կողմէն ստորագրուած հանրագրութիւն մը զրկել եւ այդ ծրագիրն իրաւուցեցի հայ ժողովուրդի լաւագոյն բարեկամներէն մէկուն Փրափէսէու Մարիյէի, հետ շարադրելով Մանթաշէանին ուղղուած նամակ մը, ուր Փրանասցի հայուսէթինը զինք կը շնորհաւորէին Փարիզ քաղաքին հայ ոսոն զեկեցիկ եկեղեցի մը նուիրելու յի փաստարութեան համար եւ կը թելացրէին որ ըստ հայկական Հին սովորութեան անոր կից հայ զպորց մըն ալ հաճէր կառուցանել, հաւասարով թէ իրենց ամէն հարի եղած զիմում պիտի կատարէին որպէսզի կառավարութիւնը օգնէր այդ կրթական հաստատութեան, հայ մշակոյթի այդ վաստականին պահպանեած ու պարտացման՝ նամակը ստորագրեցին՝ իմ խնդրանքովս՝ խումբ մը մեծանուն ֆրանասցիներ, որոնց մէջ կը գտնուէին Հոլայի, Տոսէի, Փոլ Ալտանի, Ա. Ֆրանսի, Լավիսի, Վիքիսի, Պիքթոր Պերարի պէս գըրողներ, Տընի Քոչչնի, Ալպէր ու Սէօնի պէս խորհրդարանականներ ու նոյն իսկ իշխան Հանրի տ'Օրլէնանի եւ իշխան Ռուլան Պոնափարթի պէս առաջարանին գաղաքի մըն իջիլիս: Դժբախտ արարարար սիսալը գործած էի միջեւոյն ժամանակի Արքար Յովհաննէսիւնականին գրէու, ինդքելով որ ինչն ալ իր կողմէ մղէր Մանթաշէանը այդպիսի կոչի

մը գրական պատասխան տալու: Մանթաշեան քաղաքավայրը ու խուսափողական պատասխան մը զրկեց էրևանի Լավիսին, որուն անոնն ու հայցին արուած էր պատասխանի համար եւ չկատարեց իրմէ խնդրուածը: Ետքէն իմացայ Արգար Յովհաննիստեանչն, էրբ Փարփա եկաւ ու անձամբ ճամչցայ զինքը, թէ Մանթաշեան երբ նշանաւոր ֆրանսացիներու կողմէ իրեն ուղղուած այդ համանին ստացած էր, իորպա-պէս ազգուած էր անկից եւ ինքինիքը տրա-մադիր ցոյց տուած էր գրական պատասխան տալու, բայց դրույնեւու Արգար Յովհաննիս-եան անիստութիւնն ունեցած էր թիվլիսի այն ժամանակուան քաղաքավայրուին եւ Ման-թաշեանի աղջկան աներ Եւանգուլեանին յայտ-նելու թէ այդ դիմումը հայ գործիչ մը գըր-դումովը կատարուած էր, եւ որովհետեւ Մանթաշեան արգարիի հարցերու մէջ նւաե-գուլեանին խորհուրդ էր հացցնէր յաճառ եւ այդ անգամուն ալ անոր կարծիքն ուղեր էր ունենալ, Եւանգուլեան պաղեցուցած էր զայն՝ ըսելով թէ հարկ չկար օտար քաղաքի մը մէջ հայ գարոց մը հմանելու համար խոշըր գու-մար մը ծախսել, թէ արդէն այդ զիմումը որ իր մօմ կատարուեր էր՝ Հայու մը գործ էր, թէ Ֆրանսացի անձանուրութիւնները ստորա-գրած էին առանց հայցը լուրջ անձեւու, սիրտը շկտորելու համար իրենց ներկացցոց այդ Հայուն: Եւանգուլեան տպեղ եւ գր-նասակար դեր մը է որ կատարած էր: Փա-րփի պէս համաշարհային կարեւորութիւն ունեցող եւ մարդկային քաղաքակրթութեան բարձրագոյն մէկ կերպունը հանդիսացցող քա-ղաքի մը մէջ, ուր հայ զաղութը, Համբիւեան մասը ուժիմի այդ լշջանին արդէն իսկ որոշ չափով ստուարացած, կը պարտնակից նշա-նակիլ ուժեր եւ 1915էն ու՝ 1920էն յետոյ Հայուաւոր տարագիր Հայուցի աւելի եւս պիտի ստուարանար, այդ թէլաղուած հայ դպրոցը, եթէ Մանթաշեան զամբ կառուցա-նէր իր շնել որոշած նեկեցիին քովիկը, ոչ միայն օրհնութիւն մը պիտի ըլլար Փարփի հայ զաղութի նոր աերունդին համար, ալլ եւ հայ ժողովորդի վարկին եւ ազգային զա-տին թանկացին նպաստ մը բերող բարոյական ուժ մը պիտի կազմէր:

Գանձ 1914ի պատերազմին սկիզբը Ֆրան-սա գտնուող Հայերու մասին Պ. Տէլքասէի ո-րոշած կարգադրութեան. ստոր պատմութիւնն ալ անձիցդ կերպավ ներկացցուած է Արեւի այդ եռաստղին յօդուածին մէջ: Նախ, «Հա-յերը Ֆրանսայէն վտարելու» խօսք չկար, ինչ-պէս կը զի՞ւ եռաստղը, ալլ զայ կար որ «քան տը քննսանթրասին» մը (արգեափակման ըջնուած մը՝ Ֆրանսայէ մէջ) թրկուէմի, իրը թշնամի երկիր մը հպատակներ, ինչպէս որ դրկուեցան րուն թուրքերը, Գերմանացիները, եւն: «Տէլքասէի ծանօթութիւնը Վասնչա-պուէ քահանային հնտ » երեսակարական է. հանդուցեալը երբեք Տէլքասէի երեսը չէր տե-սած, ու չէր ալ կրնար խորչի անկից ժամա-դրութիւն մը ինդրելու, որովհետեւ անոր ուեէ հարց պարզելու համար հարկ եղած չա-փու Քրանսաներն զիտաւէլ հնուու էր: Տընի Քոչէնն էր որ իմ ինդրամաքովս այդ զիմումը կատարեց Տէլքասէի մօտ, որ արդէն իսկ բա-րեկամ էր հայ ժողովուրդին եւ համակիր անոր զատին: եւ ան այդ զիմումը կատարեց, հրաւիրելի յետոյ իր տառ մէջ զիս իրը հայ զաղութի ներկացցուցիչ, Պ.Թիրաննթափիլ-տիւը իրը թրքահպատակ յոյն զաղութի ներ-կացցուցիչ եւ Տրէից խախամապեսու իրը թրքահպատակ Հրեաներու ներկացցուցիչ, որպէսի հորհրդակցութիւն մը սոնենար մեզի հնու եւ հարկ եղած տեղեկութիւնները հասա-ժիր իր կատարելիք դիմումին առաջ, ես այդ հաւաքոյթին գացի Փարփի Հայոց Եկեղեցելոյ Հոգարարձութեան գիտութեանը ու հաւա-նութեամբ: Քոչէն կատարեց զիմումը եւ Տէլ-քասէ որոշէց այն կարգադրութիւնը որու հա-մեմատ ամէն Ֆրանսարնակ Հայ որ պիտի ունենար մէր նեկեցիին (այն ատեն «Հայ Գաղթականաց Կողը. Յանձնառողով» գոյու-թիւն չունէր) վկայակիր մը իր հայ ցե-ղէ թրքահպատակ ըլլալը հաստատող, պի-տի կարենար պատորէն շարունակիւ ապ-րիլ ու գործել Ֆրանսայի ուեէ մէկ անկիւ-նը, կատարելով միարին ձեւակերպութիւնն մը՝ Ֆրանսա մնայու արտօնուած օտարականի իր թուղթն ստանալու համար: Տընի Քոչէն իր այդ զիմումը հիմնեց, իմ թելաղորութեամբ՝

այս փաստին վրայ, թէ հայ ժողովուրդը արդ պատերազմին մէջ՝ թէ՛ կովկաս (ուր կամաւորական շարժումը արդէն կը սկսէր) եւ թէ՛ արտասահման, Ֆրանսացի կողքին կ'ուզէր կուռիլ. եւ ասոր իբր գլխաւոր փաստերէն մին ան մասնանիշ կ'ընէր հարիւրաւոր կամաւորները զոր պատերազմին առաջն բոսէն իսկ ֆրանսացի հայ գաղութը (այս ատեն համեմատաբար սակաւաթիւ) սուսած էր ֆրանսական բանակին. (նոյն ծընի Քոչէրս մէկ երկու ամիս առաջ արդէն նայնպէս իմ խորտակովս՝ Տէլքասին ներկայացուցակ էր Եղբակաւալ Հնաշեանց մէկ առաջարկը Ֆրանսայի օգնութեամբ Կիլլիկիոյ մէջ ապսամբութիւն մը կազմակերպելու, ինչ որ դարձեաւ՝ ոչ միայն արտասահրական, այլ եւ ֆրանսասիրական ցոյց մըն էր, բայց Տէլքասէ անխոնէմ կամ գէթ վարդամ գտած էր այդ ծրագիրը եւ անոր հետեւանք չէր սուսած ցնելով որ Ֆրանսա պարտաւոր ըլլալով իր բոլոր ուժերը իր վրայ յարձակող անէն թշնամին ոչք կերպարաններու, չէր կրնաց նոյն ատեն իր զօրքերէն մաս մը հնոու տեղ զլկել: Կը լիշեմ որ այդ առիթի Փարիզի սոսթիւնապետ Պ. Լօրանի ժօմ ալ դիմում մը ըլլինք, Փարիզի Հայոց Հոգաբարձութեան ատենապետ Սերոբէ Սկամեան, Վըռամշապուհ քահանան եւ ես. այդ դիմումը կատարուեցա իմ թէլաջրութեամբս եւ նախանանութեամբս. ես ինքոս պարուցի Պ. Լօրանին Ֆրանսան զանուու Ծբրացաստակ Հայոց կացութիւնը, յիշցի Պ. Տէլքասէ որ պոշումը ես իննդրեցի որ սոսթիւնապետը հաձէր Մէնաբերականով մը Փարիզի եւ ամբողջ Ֆրանսայի սոսթիւնաստուններուն հաղորդել այդ որոշումը, — ինչ որ անին Պ. Լօրանը խոստացաւ եւ կատարեց:

Յետոյ եւ ինքս էի նորէն որ հաղորդեցի Լուսոռն իմ ծենականի Խախին տնօրէն որ սիրելի բարեկամ Յարտիւն Մտաժիւսանին ինչ որ Փրանսական իշխանութիւնները որոշած էին իրենց երկրին մէջ գտնուող Հայոց վերաբերմաբ, ու լուսոտի գաղութի ղեկավար գործիչներն ալ ֆրանսական կռավարութեան այդ որոշումին հիման վրայ դիմումներ ընելով անգլիական կռավարութեան մօտ նմանորինակ կարգադրութիւններ սոսացան Անգլիոյ

Հայոց համար:

Աղջային Պատուիքակութեան ծափքերուն օգնելու համար «Աղջային Տուրք »ի մը հաստատած մէջ ալ Վոաճշապուհ քահանան ունէ նախաձեռնութիւն չեմ յիշեր որ առած ըլլայ: Մինչեւ որոշ ըուպէ մը, Պօղոս Նուպար ինքն իսկ է որ իր անձնական միջոցներով կը հոգար Պատուիքակութեան ծախքերը, որոնց կը մասնակցէին միայն ուրիշ օտարք երկրներ բնակող քանի մը ապամասէր հարուստութեա: Անարդար եւ անձնական կը գտնէի որ Փարիզի գաղութի ունեւոր Հայերը շմանակցէին այդ ծափքերուն: «Ես գրամ չեմ կրնար ուզել ուրիշներին», կ'ըսէր Պօղոս փաշա: Զինքը համոզելու համար որ այդ անտեղի թէեւ աղնիւ ամօթխածութիւնը պէտք էր մէկդի գնէր, նաիս գացի Աթանիկ կիսահանին հետ աեսակցութիւն մը ունեցայ, ինդրեցի անոր օգնութիւնը եւ ան խոստացաւ հարիւր հազար Փրանք նուիրել, իսոսոում զոր յետոյ հաստաբեց: Պատուիքակութեան ընկերները ու ես յաջողեցանք ուրեմն համոզել Պօղոս փաշան որ պէտք էր յանուն Պատուիքակութիւնն ժողովի մը հրաւիրել գաղութիւն ունեւոր Հայերը, որպէսպէ կոչ ուղղէնից անոնց լրեց նուիքատուութիւններով մասնակցերու Պատուիքակութեան ծախքերուն որ այս ատեն սոտարացած էին եւ աւելի ալ սոտար պէտք էին լլալ՝ կարենալու համար լիովին կատարել Պատուիքակութեան յանձնուում ծանր ու փասուկ գործը: Փողովը գումարուեցաւ, առաջին իսօն առնողը ես եղայ, յանոյ խօսեցան նաեւ Վոաճշապուհ քահանան եւ ուրիշներ: Բայց ինչ որ ժողովականներուն առջեւ այդ օրը գորած Աղջային Տուրքի ծրագիրը յաջողցուց, եղնահանի խոստամը եղաւ, զոր յիշատակեցնեմ հռն, եւ Բափայէլ Մարկոսեանի այդ օրն իսկ հնա բռանծ գիրքը. ան ըսաւ որ մէիցուն ունեցող ամէն Հայու համար պարագանութիւն մէն կ Պատուիքակութեան ծախքերուն մասնակցիլ, եւ խոստացան ամիսը հինգ հայրա Փրանք նուիրել: Իր օրինակին հետեւեցան անտեղ ներկայ եղող միւս ունեւոր Հայերը, ինչպէս եւ յետոյ ուրիշները որ այդ օրը չէին կրցած գալ այդ ժողովին, ևս ամսական մօտ 25000 Փրանք գոյացնելով Պատուիքակութեան տրամադրութեան տակ գրին:

Հ. ԳԱԲՐԻԵԼ. ՎԱՐԴԱՊԵՏ ՆԱՀԱՊԵՏԵՑՆԱՆ, որ նոյնպէս ամենախոր ծերութեան տարիքի մէջ՝ վախճանեց է Ս. Ղազար, համակրութեան ու յարգանքի արժանի դէմք մըն էր: Այդ հատընտիր Միիթթարեանը ունէր հոյակապ զլուխ մը, վեհակուք ու պատկառելի, բնութենէն ինամբոր, գեղարուեասականորէն կերտուած, ուներ ազգաէր Հայոց Հրայրասիրութը, մէր ալղային մշակութին վերաբերեալ նիւթերու շուղջ ծանօթութիւններով ին և նորանոր պրագումներով հականէտ ուղեղ մը: Եղած է անձուէլք, իրոխտ, ոգեսորիչ կրթական գործիչ մը թէ՛ Վեհատիկի Մուրասութափայէլեան վարժարանին եւ թէ՛ Սէրի Մուրասուն վարժարանին մէջ, կառարած է քանախոսութիւններ եւ հրատասակած է ուսումնականութիւններ եւ հրատասակած է մանականապէս ճայ արուեստան, մանականապէս ճայ արտասահմանութեան մասին, ուսումնասիրութիւններ որոնց մէջ թերեւ հայրենափրական ոյին դիմական ուղղութենէն աւելի տիրական էր, բայց որոնք որոշ արքէք մը զուրկ չէին, անձնական հետազոտութիւններով դատաւած տեսութիւններ կամ լուսաբանուած մանականութիւններ կը պարունակին:

ՄԵԽԱՐՈՎ ԱՐՔԻԵԳԻՍԿՈՊՈՒ ՏԵՐ ՄԱՎԱՐԻՄԱՆ ԱՐԿԱՆԻ ԱՐԿԱՆԻ, որուն մահուան լուրն իմացանք Գարեղին Արքեպոս Խաչատուրեանի իշմանէն ստացած մէկ նամակին միջոցով, չորրորդ բարձամեայ Հայ եկեղեցականն է որ շատ յառաջացեալ արքիքի մէջ կը շինանի: Մայր Ալթուի Մի Մարտուրանութեան երեցաղոյն անդամներէն ու յարոնի դէմքերէն մըն էր ան: Հրատասական ուսումնական ուսումնական միջամտիքի մէջ, միջադարէն եւ անսուններ հանդէսներ յու մէջ, միջադէն եւ զգբի ձեւու՝ բանափրական ուսումնականին ամսութեան վայ հետազոտութիւններ, Հայոց ինացոյն եկեղեցիներ տիրապետութիւններ կամ ուսումնական միջամտիքի մէջ զգբի անուշաւար կամ ուսումնական միջամտիքի մէջ երեւացած էր: Ի լոյր ընծացել: Անկարինի է ուրանալ այդպիսի խոչող ճկի մը բարձական արքէքի եւ անսուններ արդ մեծաւալ հաւաքան դրական կողմերը: բայց անհնար է նաև չլավենալ որ այդ հապաւուր էնծրուն մէջ զտունն բազմաթիւ սիսաներ՝ հապենք ու հարեւանցի ախատանքի արդիւնք: Այն միջոցին որ երուսաղէմ կը գտնուէի, Մեսրոպ վարդապետ Նշանեան, այժմ պատրիարք, ինի ցոյց տուաւ Արարատ ամսակըլ թիւ մը, ուր Մերուպ վարդապետ Տէլ Մովսիսեան հրատասակած էր Կեռուն թաղունիքի Աւետարանին Նշանաւոր իշխանական զոր օրինակած էր իր Երուսաղէմ անցուցած քանի մը շաբաթներու Ընթացքին: Մեսրոպ Նշանեան վարդապետը տապարուած էլերուն վրայ նշանա-

րուսաղէմի մէր վանքի Միաբանութիւնը հրատարակեց «Դուրեւան Մատենադարանի» շարժին մէջ՝ անոր մէկ կարեւոր ուսումնասիրութիւնը, «Հայկական երեք մէծ վանքերի, Տաթևի, Հաղպատի, Հաղպատինի եւ Դադի Եկեղեցիները եւ վանական շինութիւնները»: Մեսրոպ սրբանիր աշխատասէր, պրատող միտք մըն էր, մէր պայտին պատութեան եւ արևեստի կերպարեալ հարցերուն մասին որոշ չափով ծանօթութիւններ ամբարած եւ անոնց քննութեան գործին ոգեւորութեամբ նուիրուած: բայց ամուռը հմտութեան ու խորաթափանց մտքի տէր բանասէր մը չէր, ինչպէս Կարապետ եպիսկոպոս մը կամ Գարեգին արք. Յովսէփ Եսուն մը, Կարսոնդրէր աճապարանքով, եւ իր արտադրութեանց մէջ շփոթութիւններ ու սըսանինք կը իսանոնէմին ճիշդ ու արքէքաւոր մտսերու: Միաբը գրած էր աշխարհի բոլոր Հայ հին ճենակիններուն լիակատար քննական ցուցակը շարագրել, վիթխարի գործ զոր միակ բանասէր մը անհնար է որ լրջօրէն իրականացնել յաջողի: Զարմանալի եռանդով եւ յամառութեամբ մը, սարիկերոլ աշխատած է ատոր, էջմանին նամակներուն մէջ չէր գործադր եւ այլուր: Վերօնի նամակներուն մէջ զոր ուղած էր երաւագէմ, Մերուպ Նշանեան որբազմնին (այն առեն պատրիարքական տեղապահ), կը սէր թէ այդ ստուար գործը արգին աւարտած է, մաքուրի առներու վրա է զիշեր ցերեկ աշխատելով, որովհետեւ Պետական Հրատարակչութիւնը որոշեր է զայն ի լոյր ընծացել: Անկարինի է ուրանալ այդպիսի խոչող ճկի մը բարձական արքէքի եւ անսուններ արդ մեծաւալ հաւաքան դրական կողմերը: բայց անհնար է նաև չլավենալ որ այդ հապաւուր էնծրուն մէջ զտունն բազմաթիւ սիսաներ՝ հապենք ու հարեւանցի ախատանքի արդիւնք: Այն միջոցին որ Երուսաղէմ կը գտնուէի, Մեսրոպ վարդապետ Նշանեան, այժմ պատրիարք, ինի ցոյց տուաւ Արարատ ամսակըլ թիւ մը, ուր Մերուպ վարդապետ Տէլ Մովսիսեան հրատասակած էր Կեռուն թաղունիքի Աւետարանին Նշանաւոր իշխանական զոր օրինակած էր իր Երուսաղէմ անցուցած քանի մը շաբաթներու Ընթացքին: Մեսրոպ Նշանեան վարդապետը տապարուած էլերուն վրայ նշանա-

կամ էր օրինակութեան սիմանկերը (մոռցւած քառեր, մերթ մոռցւած ամբողջ տողեր, անձիզ արտապրուած քառեր, եւն)։ անհաւատալիք էր քանակութիւնը սիմանկուուն ու պահանկուուն։ (այդ լիշտասակարանին լիակատար ու ուղղի օրինակութիւնը, Մեսրոպ վարդապետ Նշանեանի խնամուտ եւ ուշագիր ճեռքովը կը կատարուած, երեւցաւ Ամահիսի 1932ի Յուլիս-Հոկտեմբ. ի թիւին մէջ)։ Եթէ մէկ լիշտակարանի օրինակութեան մէջ արդքան սիմալ կար, ի՞նչ ըլլարու է սիմաներու մէջ մոռացումներու կորուած հազարաւոր ճեռազիրներու նուրուուած աշխատութեան ուր մէջ։

Մեսրոպ արքեալիսկապոյուր, մանաւանդ այն ըրջանին ուր թիվիլուի Հայոց առաջորդ էր, աղջային կևսնքի մէջ կրեւոր գեր կատարած է իրը Հայրենակէր նկեղեցական գործիք։ Իր այդ գործունէութեան ինչ ինչ կէտերը կրիան ժնանակութեան արդուութիւններու են։ Հայուսանի Հանրապետութեան խորհրդավայրում յետոյ, ան ստունձնեց Հորկաստանի եւ Պարսկաստանի մէջ Մայր Աթոռի նուրբակի պաշտօնը եւ Խանաց արյի երկիրներու Հայութիւնը մղել նիւթապէս օգնելու էջմիածնի աղքատացած Սիրաբանութեան ինչպէս եւ Հայաստանի վերաշնական գործին եւ հաւաքցի յուկրատութիւններ ու զրկեց էջմիածն։ գըժքախտարար, անսելք ու կրոսո հակասուիրուներ զինք մատնացոյց ըլլին պարպիկ կառավարութեան իրը Համայնապարութեան գործակալ (ինչ որ չէր բնաւ) եւ պատճառ եղան որ կառավարութիւնը զայն ստիպէր երկրէն հեռանայուր։

Ինք ալ անձնապէս կրքու ու եսամոլ զծեր ունէր իր նկարագրիք մէջ։ Ինք Էր զինաւոր պատճառներէն մի էջմիածնը Միաբանութեան բաւական երկար առեն սուր պատճառման մը մէջ մնալուն։ Երբ 1908ին էջմիածնին դացի, Միաբանութիւնը դայց խորապէս անձիքարան։ Երկու հաստածիք բաժնուած էր անձիքարան, մէկուն պարագուուին էր Կարապետ եպիսկոպոս Տէր Մկրտչան, մէկինը՝ Մեսրոպ վարդապետ Տէր Մովսէսիս։ Առաջինը գերման համալսարանի մէջ պատրաստուած լուրջ գիտաւ-

մըն էր, ու վերջին ծայր ազնիւ ու բարեհամբոյց մարդ մը. թողած է բանասիրական զորդեր որոնք մինչեւ ցարդ կը պահեն իրենց արժէքը։ Իր խումբը կը կաղմուէր միաբանութեան լաւագոյն տարիներէն, ֆարեզին, Կոմիսար, Յուլիսկ, Տիրայր, եւն։ Ազագայ կաթողիկոս նորէն Մուշտաքէգնան, այն տակն համեստ վարդապետ մը, կարծեն Մեսրոպի խումբին կը պատկանէր, բայց ամենքին չեմ ալ սիրայիլի յարաբերութիւն պահած էր, ամենքն սրբուած էր. միամերը իրարու բարեն իսկ չէին ապր. Միաբանական համախումբ հասքի աւանդական եւ անհամեշ սուպորութիւնը մէկից գործ էր, իւրաքանչիբ միաբան իր խուցին մէջ կը ճաշէր — բաց ի կաթողիկոսական ընտուութեան ժողովներու օրեւնէն, ուր ամենքը, միաբաններ ու բազմաթիւ պատուիրակներ ու հիպեր նահապետական մեծաստարած սեղանին մը շուրջ հաւաքուեցան։ Ես կիւ աւելի ծոտիկ կը զդայի Կարապետ եպիսկոպոսի խումբը։ արյէն չիւր էի հոմիստամին զոր Փարփի ճանչցած էի եւ որուն զիս կը կապէր եղբայրական բարեկամութիւն մը, եւ անոր խուցին մէջ Գարեգին, Կոմիտաս եւ ես միասին կը ճաշէնք, բայց Մեսրոպ վարդապետին եւնք էի, ունէի բարեկամական յարաբերութիւններ, ան մատնապարանպետ էր այդ միջոցներէ իր ստուայի ու հեռագործուները ուր կ'ուցէի ուսումնասիրէլ։ Օր մը՝ ինդրած էի Գարեգին վարդապետէն ինծի ընկերանալ Մանուկարաբուն եւ մանուկարաներով զարգարուած լաւագոյն հին ճեռազիրները՝ գէթ անոնց գիլաւորներէն մէկ քանին՝ ցոյց սուլ ինծի եւ իր մատնապէտի նկատողութիւններով մէկնարանէլ։ Մեսրոպ, ջղամացած, բայց ինք զինքը շնաւալով զապէլ՝ քորիքիք երեւայու համար, բորոր ժամանակը որ Գարեգին ինծի ցոյց կուտար ու կը լուսարանէր մէր հին մանրանկարչութեան հրաշալիքները, փոխանակ ինչի ալ երթարու անկին մը իր աշխատանքուն զարգելու, զիմացնիս նստած, առանց բար մըսելու, աշքերը կիսախուուի, քթին տակն ղարապաղեան երդ մը կը մոռնար. Իրեն հետ սեսակելու համար եւ իր սենենակը կ'երթայի մերթ եւ կամ Մատնադարանը. ինչ

ինձի փոխարցելութեան երթեք չէր և կած, որովհետեւ կոմիտասի սենեակը հիւր էի: Բայց որ մը որ խումբ մը տաղարաններ ուզած էի իրմէ, (Ճեռագիրները կը դրէք ինձի կամ կը յանձնէմի անձամբ որ կոմիտասի բնակարանն էիշ զանոնք երկարօրէն քննէի եւ օրինակութիւններ ընէի, բայց պատկերազարդ ձեռագիրները թում չէր չերնար տայ՝ իրաւամբ՝ որ Մատենարանին գուրա ելլէին ուեէ առիթով), ըստ ինձի թէ այդ ձեռագիրներու խումբը ինքն իսկ անձամբ ինձի պիտի թքէր՝ այդ առթիւ փոխարցելութիւն մըն ալ տուած ըլլալու համար ինձի: Կոմիտաս ապազծ էր տառաջին անձանտ էր որ, ըստ ինձի, Մեսրոպ պը հոս ուղի կոփիս, ու թէյ եւ այլ պատրաստեց զայն ընդունելու համար: Դուռը զարդուեցաւ, եւ ինք զացի բանալ: Մեսրոպն էր իր հսկայ հասակով դրան առջեւ կանգնած: ձեռագիրները տուաւ ինձի, ու հազիւ երկու րաս արտասանած՝ կը պատրաստուէր մենինելու: աւսներու էր այն ատեն ինզ սիրելի Կոմիտասին կատաղութիւնը: Զիդերու կծիկ այդ փոքրիկ մարգը մոլովին կատար մը պէս փառան նետուեցաւ այդ կիթիսարդի ըմբիշին եւ անոր ձեռքին բռնկուի «օ՞՞ներ չմտնէ՞» պառաց եւ զայն հոյի մը պէս սենեակին մէջ զարմներով աթոռի մը վրայ նատեցուց, այնքան չլիին, միանդամայն լուրջ ու քօմիք ձեռւով մը, որ Մեսրոպն ալ ստիպուեցաւ՝ ինձի հետ ինդալ, եւ հասկասաւ որ Հոն նախու ու բաժակ մը թէյ առնելով քիչ մը մեզի հետ բարեկամարար խօսելին ուրիշ ճար չկար այդ դժուար կացութիւններ ապատելու համար:

1932ին, երբ զարձեալ էջմիածին զացի, կաթողիկոսական ընտրութեան մասնակցելու համար, Մեսրոպ արքեպիսկոպոսը՝ եւ իր հետ Բատարատ արքեպիսկոպոսը՝ դիրք բոնած դաւայ Միաբանութեան ստուար մեծամասնութեան ընտրելի Խորէն արքապիսկոպոսին դէմ, որ եւ ընտրելին էր արտասահմանի բոլոր պատգամառներուն: Այսային քուէարկութեան մէջ Խորէն ստացած էի 60 ձայն եւ Մատթէոս, միջակութիւն մը, որուն վրայ միւսները կեղդուացուցած էին իրմանց քուէնե-

րը, 20 ձայն: Երկրորդ քուէարկութենէն առաջ, խօսք առի եւ յանուան օտարք երկիրներ ցրուած ամբողջ պանդուխա Հայութեան՝ որ այլ օրերուն իւ աչքիրը յառած էր հայ ապքի, կը յուսար անկից ստանալ միաձայնութեամբ ընդուած Հայուսպեսի մը բարի լուրը, կոչ ուղեցի Մեսրոպ եւ Բագարատ Սրբաւաններուն, որ իրենց աղջասիրութեան ապացոյցը տային անգամ մը ևս՝ միացնելով իրենց ինչպէս և իրենց խումբին ձայները Հայոց ստուար մեծամասնութեան ընտրելիին անձին վրայ: Կոչ անսկի մնաց, Մեսրոպ պատասխանեց իմ ձառակ՝ յարտարարութեամբ մը որուն համեմատ Մատթէոսն էր ամենէն արժանաւոր ընտրելին... Ոլրէն կաթողիկոս ընտրուեցաւ 61 ձայնով, եւ լիովին արդարացուց իւ վրայ դրուած յոյսերը, մուայլ պարմաներու մէջ իմաստուն կերպով վարելով իրեն յանձնուած պաշտօնը, Սիփուքի Հայութեան հետ պահելով Ծերու յարաբերութիւններ, Թելազդիչը զառնալով Աստուածածունչի հայ թարգմանութեան համարներ կաթողիկոսի պատամարմանի տօնամիքնեմ, որ տուհմային մշակոյթի փառաւանման զմայիլի շարուում մը յառաջ բերաւ ամբողջ արտասահմանի մեր գաղութեներուն մէջ:

Էֆմիածնէն մեկնելէս առաջ, այցելութեան գացի Մեսրոպ արբազանին ինչպէս եւ Բագարատ սրբաւանին որ այդ օրը առաջին սենեակին մէջ կը գտնուէր զիս ընդունելու համար: Յանենեցի իրենց ցաւը դոր ունենացէ իւ իրենց մէկ կամ յուստաբարութեան համար, եւ դայու զիրենք իրենց առելութեան մէջ անդրդութիւն:

Ա. ԶՊԱՆԵԱՆ
(Մնացեալը յաջորդ բիւլը)